

«Աբխազերբ, Հայոց մարզպան, եւ մա-
 «նուն Համզէ, որք էար ամենայն տամբ
 «եւ տոհմիւ հաւատարիմք տերանց մերոց,
 «եւ նահատակեալ ի վերս տանս Հայոց.
 «աշխատութեամբ եւ արեամբ մեր եւ որդ-
 «ւոց մերոց, եւ գանձուց առատութեամբ,
 «եւ ամենայն հնարիւք, խնդրէար ըզ-
 «խաղաղութիւն աշխարհս եւ զհաստա-
 «տութիւն եկեղեցեաց. շինեցար և այլ
 «բազում եկեղեցիս եւ վանորայս. բայց
 «գտեղի հանգստեանս մերոյ՝ առաւել պա-
 «տուով մեծացուցար եւ լրացուցար ամ-
 «նայն գոյիւք, լերամբք եւ դաշտաւք. ա-
 «ւանդեցար ի սա՛ գեղս եւ ագարակս գան-
 «ձագինս...»:

Մի և նոյն պատին վրայ կը կարդանք
 նաև հետևեալ կարևոր արձանագրութիւնը.
 «Շնորհիւն Աստուծոյ, ես՝ Մարիամ,
 «Աբխազաց եւ Հայոց թագուհի, դուտոր
 «մեծին Սենեքերիմ, եւ թոռն Գագկա,
 «Հայոց արքայի, որ ետու գճարուս ի
 «սուրբ եւ ի տիեզերական ուխտս Մար-
 «մաշէն, առաջնորդութեամբ հար Սոսթե-
 «նիսի, վասն Գագկա՝ իմ պապոյն՝ մե-
 «ղաց թողութեան, եւ կատային, իմ հան-
 «կանն...»:

Այս արձանագրութիւն մէջ յիշուած
 Մարիամը՝ վասպուրականի վերջին թա-
 գաւոր Սենեքերիմ Արծրունիի աղջիկն է,
 որ մօր կողմանէ թոռն է Գագկի եւ կա-
 տրանիդէի (կատայի)՝ ռուստի սասր վրայ
 յենլով է, անշուշտ, որ Մարիամ ինքզինք
 «Աբխազաց եւ Հայոց բագունի» կ'անուանէ:

Պահլաւունեաց եկեղեցասիրութեան ա-
 պացոյց է նաև Բագկայրի (Ղօզլիլա) Ս.
 Աստուածածին եկեղեցիին շինութիւնը, զոր
 կատարած է վերոյիշեալ վահրամ սպա-
 րապետի որդիներէն մին՝ Սմբատ Մազիս-
 տրոս, մօտաւորապէս 1000 թուականին:

4. Յ. ԲԱՍՄԱԶՅԱՆ
 (Շարունակելի)



Հ Ն Ա Խ Օ Ս Ս Ա Կ Ա Ն

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Հ Ի Ն Հ Ա Յ Ո Յ Գ Ո Վ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ

(Շար. տես Բագմ. էջ 287)

6. — Ոսկեղարը դպրոց կը կոչէ միշտ
 ուսումնարանը, ինչպէս տեսանք Փաւստո-
 սի և Փարպեցւոյն վկայութեանց մէջ¹, և
 զոր շատ յաճախ կը զործածէ նաև Ոս-
 կերբերանի թարգմանիչը², Յաճախապա-
 տումը³, և այլք, ուր Մով. Կալանկայ-
 տուացին է դարուն՝ կը գրէ դպրոցատուն⁴,
 իւր արմատն է դպիր, պարսկերենէ ծա-
 գած⁵, որ կը նշանակէր գրիչ և ընթաց-
 ցող⁶, և միանգամայն աչակիրոյ իմաստով
 ալ գործածուած է⁷, և կոչուած նաև այս
 երկրորդ բառով⁸, Տեսանք նոյնպէս դը-
 պրոպիանածանցը՝ նշանակութեամբ լեզուի⁹
 և գիտութեանց, ինչպէս «քրիստոսական
 դպրութիւն» և այլն¹⁰, Հետևաբար դպրոցն
 էր վայրը՝ գրել, կարդալ, գիտութիւն ու
 լեզուններ ուսանելու, զոր ժի դարը կը
 կոչէր նաև վարժարան¹¹, և ժի ու ժի-
 դարը՝ դաստան¹², հանելով «զաս» բա-
 ուն՝ զոր պիտի տեսնենք քիչ յետոյ:

Ինչ ձև ունէր այդ վայրը, Գիտենք՝ որ
 Հռովմայեցոց ըով ծածկարան մ'էր պար-
 զապէս՝ շուրջանակի բաց, և Յոյնք փո-
 ղոցի մէջ կ'ուսուցանէին¹³, Դ-է դարերու
 մեր գիշերօթիկ դպրոցները չէին կրնար
 բնականաբար աղոնց պէս կէս կամ ամ-
 բողջովին բացօթեայ լինել, որովհետև
 միանգամայն բնակարան էին աշակերտաց:

1. Աստ՝ 237, 240. — 2. Ոսկ. Թղթ. Ա, 569-71
 Ան. — 3. Յճապ. 57. — 4. Կաղ. 99. — 5. Թթբ.
 146. — 6. Եսթ. Գ, 12. Սոփ. Բ, 133, Ան. — 7.
 Մանդ. 27. — 8. Անդ 93. Կոր. 27 Ան. — 9. Աստ՝
 238. — 10. Աղթ. 42, 626. — 11. Աստ՝ Կոր. 8. —
 12. Անդ. և Գար. 300. — 13. Cabr. Ecole, 1732-33.

Նոյնպէս Հայաստանի խիստ ձմեռը չէր ներքեր անպատասպար վայրերու մէջ հաւաքումը նոյն իսկ ցերեկը միայն: Արդէն ըստ Եղիշէի՝ ըստանայր առանձնական զպրոցները կը բռնէին յայտնապէս «ի տունս իւրեանց»¹. ուրեմն ոչ փողոցաց մէջ: Այսու հանդերձ անկարելի չէ՝ որ ամառ ժամանակ ուսումը բացօթեայ ականջ դուրը ջերմութեան պատճառաւ Յայտնի է՝ զոր օրինակ՝ Փարպեցւոյն վարդապետին ալ «ի հրապարակս և ի փողոցս»², և այլոց՝ «ի մէջ բազմամբոխ հրապարակաց»³, որոց հաւանորէն կը հետեւէին նաև մանկանց ուսուցիչները:

7. — Աշակերտը իրենց հասակին ու զարգացման ստաիճանին համեմատ կը բաժանուէին դասերու՝ կամ խմբերու, որոց զատ զատ կը խօսէր ուսուցիչը:

Ամէն զպրոց իւր առանձին վարիչն ունի՝ որ դպրապետ կը կոչուի, իւր գլուխ զպրաց կամ աշակերտաց: Տրբատ իւր ժողովել տուած մանկանց բազմութեան վրայ կարգել կու տայ «հաստարիմ դպրապետս», կ'ըսէ Ազաթանգեղոս⁴: Սակերբարանի թարգմանիչը նոյն բառը կը գործածէ՝ ուր մեկնիչը Հրէից ժողովուրդը նմանեցնելով մանկանց՝ կ'ըսէ. «որոց դպրապետ ի վերայ զՄովսէս կացոյց» Աստուած⁵, ուր յոյն «քերականագէտ» (գրամատիստէս) կ'ըսէ, և կը նշանակէր տարրական դպրոցի ուսուցիչ⁶: Նոյն թարգմանիչը վարդապետ ալ կը կոչէ (յն. դիպասակարս = վարժապետ), ակնարկելով նոյն Մովսիսի և ուրիշ զպրապետաց⁷, և որ ընդհանուր իմաստով կը նշանակէ և կը կոչուի նաև ուսուցիչ⁸: Դպրապետն իւրաքանչիւր դպրոցի մէջ մէկ հոգի կը լինէր. բայց իւր լուծը թիթեկնելու համար՝ զարգացած աշակերտները կ'օգնէին անոր՝ նորեկ մանկանց ուսուցման մէջ, կ'աւանդէ Ոսկերեան⁹:

Հետաքրքրական է Աղուանից վաչագան թագաւորն է դարուն, — որոյ օրինակը մեր միտքը կը տանի նաև Հայաստանի վարժարանները, — որ զպրոցներ կը հիմնէ. և ինքն իսկ, կ'ըսէ կաղանկատուացին, «նստեալ ի դպրոցատանն», կախարդաց ու ցրմաց զաւակներն իւր շուրջ կը շարէր՝ «բակ առեալ բազմութեան յոյժ». ոմանց ձեռքը գրուած մը կու տար, ոմանց պնակիտ, և ամենուն միանգամայն կը հրամայէր «մեծաձայն կարգալ». և ինք, կը յարէ պատմիչը, աւելի կ'ուրախանար այդ տեսարանն՝ ըսն թէ մեծ աւար մը ձեռք բերած լինէր¹¹: Այդ միաբերան կարդացնելու սովորութիւն այնքան բնական էր, որ՝ աւելորդ է ըսել՝ մեր ցով ալ կար:

Բայց սովորական էր, մանաւանդ թէ ստիպողական, յատկապէս սկսնակաց համար՝ առանձին կարդացնելն ալ: Ի սկզբբան, կ'ըսէ Մանդակունին, անոնք զբին անունն անգամ չէին կարող կրկնել, այլ «խեցխեղեփօց» կամ կիսահնչուն գրերով ու «կիսանուն և քեկքեկելով» կ'արտաբերէին, մինչև որ վարժէին. և «այս գիր զգրոյ կախելով» ուղիղ կարդային զհեղեղայն¹²:

Կաղանկատուացին յիշեց պնակիտը, որ ծանօթ էր նաև ոսկեղարեան լեզուին մէջ, ու շատ յաճախ յիշատակուած Ոսկերեանի թարգմանչէն¹³. և կը ծագէր յունարէն պիսակիտիոն հոմանշէն, որ էր քառակուսի փոքր տախտակ մը փայտեղէն, ծածկուած մովի խաւով մը¹⁴: Ասոր վրայ կը գծէին գրչաւ, որոյ մէկ ծայրը սուր էր ու կը գործածուէր գրելու, և միւսը բուլթ՝ գրուածը շնջելու: Ասոր կ'անարկէ Եփրեմ բացատրութեամբս. «Գծել և քերել ի քարտին կամ ի մովի»¹⁵. Պրաւ կային վրայ առաջին անգամ ուսուցիչը կը նշանակէր զարդապետս, կ'ըսէ Ոսկերեան:

1. Եղիշ. 40. — 2. Փրպ. 604. — 3. Յէթպ. 110. — 4. Կոր. 9. Աթ. 626. — 5. Աթ. 626. — 6. Ոսկ. Թղթ. Ա, 569. — 7. Cabbr. 1736. — 8. Ոսկ. Թղթ. Ա, 569, 570, 624. — 9. Յէթպ. 126. — 10.

Ոսկ. Թղթ. Ա, 624. — 11. Կար. 39. — 12. Ման. 27. — 13. Ոսկ. Մթթ. Ա, 167, 168, 170. Թղթ. Ա, 570. — 14. Cabbr. 1764. Փիւ. Մոց. 497. «Դո՛ւ է ի պնակիտս» որ զիւրու քերիք. — 15. Եփր. Գ, 104.

րան¹, — ինչպէս հասարակօրէն կը կոչուէր այդ դարուն այրուբնը մեր լեզուի մէջ², կամ Էւանգելիք³, գիրք⁴ կամ գիր⁵, գրեան⁶, տաք⁷ կամ դպրասրիւն⁸, — և մանկունը կը սկսէին նախ ձեները կամ « զնշմարանս գրոցն » ուսանիլ⁹, մինչև որ կարդալ սովորէին: Եւ երբ սերտէին նախկին գրածը և կամ « եղծանէին », կը ջնջէր զայն ու նոր բան կամ նախկինը վերստին կը գրէր¹⁰: Յետոյ կը նշմարանէր « անուանս », զորս աշակերտաց պէր զրել կու տար: Եւ եթէ տեսնէր¹¹ թէ « չարաչար գրեալ է »¹², և կամ « այլ ընդ այլոյ խանգարս և կամակորս »¹³, որ է իւր ուզածին պէս, բարկութենէն երբեմն պնակիտը գետին կը նետէր ու կը բեկանէր, որոյ համար մանկանց հայրերը չէին անգամ սրտմտիր¹⁴:

Պնակիտը կը գործածուէր այրուբնի և նախնական ընթերցման վարժութեան. յետ որոյ ուրիշ ուսմանց համար՝ աշակերտաց ձեռքը կու տային « գիրս ». Եւ եթէ աշակերտ մը վարանէր կարդալ զայս, ուսուցիչը կը յիշեցնէր¹⁵ թէ « և ի պնակիտսն նոյն կայր »¹⁶:

Բնա « տալոյ զուսուռն » աշակերտաց, կը յարէ Ոսկերեբան, ասոնք պարտական էին « համարս տալ ». և դպրապետը կը սկսէր մի առ մի « խնդրել զհամարս » անոցմէ: Եւ որպէս զի աւելի քաջ վարժէին զրին և իմաստին, փոխանակ կարգաւ յառաջանալու՝ « ցան աստ անդ հարցանէր », որով և անոնք « ցան աստ անդ պահանջէին » կամ « հարցանէին »¹⁷ (կրաւ.), այս ինքն իստան ի խուռն: Վայ անոնց որ « չտային համարս ». անոնց բաժինն էր « գան ըմպել »¹⁸, այս ինքն ծեծ ուտել:

Առ այս՝ մեր քով կը գործածուէր միտարար կամ խարագանը, որով Մանուէլ

Մամիկոնեան տանջեց Արտաւազդ պատանոյն զլուխը, որ կ'ուզէր պատերազմի երթալ իրեն հետ¹⁷: Եղնկայ մէկ բացաւ, արութեանն կը հասկանանք՝ որ մտրակը դպրոցին պատէն կախուած կը մնար միշտ, որպէս զի աշակերտը տեսնէին և զգոյշ զանուէին: Դիւահարութիւնը, կ'ըսէ, « իւրեւ զմտրակ կախեալ ի մեծի տունս՝ ցուցանէ Աստուծոյ տեսչութիւն. զի հայեցեալ ընդ այն բազմաց՝ ամփոփեսցին և մտցնն երկիւղել ընդ Աստուծոյ հնազանդութեամբ »¹⁸ :

Կը պատահէր՝ որ մանուկը խեղճութիւն գործէր դպրոցին մէջ. այն ժամանակ հետեւեալ հնարագիտութեան կը դիմէին: Հայրը կ'երթար ու « սպառնայր » պատժել զայն չարաչար կամ « սպանանել ». և ուսուցիչը կը միջնորդէր և իւր վրայ կ'անուրր անոր ուղղութեան հօգն՝ ըսելով. « Յիս թող, յայսմ հետէ ես եմ երաշխաւոր »¹⁹: Եւ ժամուկը կը վախէր ու կը հպատակէր ուսուցչին: Հակառակ այսպիսի հնարից՝ եթէ մանուկը « շահ ինչ անտի ոչ շահէր », շատ անգամ կ'ամբաստանէին ուսուցիչը, և դպրոց փոխել կու տային²⁰, յուսալով՝ որ նոր ուսուցչին քով աւելի պիտի զարգանար:

Համարձակութեամբ խառնեցի մեր բաւուց հետ Ոսկերեբանի տուած յունական տեղեկութիւնները, արդէն կէս մը հայացած թարգմանչէն. նկատելով ոչ միայն անոնց ժամանակակցութիւնը, այլ նաև Հայոց և Յունաց կրթական սերտ աղբնչութիւնը, զոր պիտի նկատենք Գ զլսոյս մէջ, և որ կը պահանջէ դպրոցական կարգերու նմանութիւնն ալ անոնց միջև:

Հ. Վ. ՀԱՅՈՒՆԻ

(Շարունակելի)

1. Ոսկ. Թղթ. Ա, 569. Եւ ստիքտ, տարերք կամ տար, — 2. Ոսկ. Մտթ. Բ, 710, Կոր. 8. Մանդ. 27, ևն. — 3. Կոր. 8, 9, 10. Կ. Փրպ. 35-39, 41. Խոր. Գ, Ժբ, Ժգ, — 4. Ոսկ. Մտթ. Ա, 168. Մանդ. 27, — 5. Փրպ. 41, 42, 44. Խոր. Գ, Ժգ, — 6. Փրպ. 41, 42. — 7. Խոր. Գ, Ժբ. Փել. և Թրգ. Ի ՀԿԿ. — 8. Խոր. Գ, Ժբ, — 9. Ոսկ. Մտթ. Ա, 168.

— 10. Անդ. — 11. Ոսկ. Թղթ. Ա, 570, — 12. Ոսկ. Մտթ. Ա, 168, — 13. Ոսկ. Թղթ. Ա, 570, — 14. Ոսկ. Թղթ. Ա, 570, — 15. Անդ. Եւ « ցրեւ հարցանէր », — 16. Անդ. Եւ « պատուհասել » — 17. Փաւս. 253, — 18. Կոր. 84, — 19. Ոսկ. Թղթ. Ա, 570, 571, — 20. Ոսկ. Մտթ. Ա, 167.